

ՀԱՄԱՐՈՅ ՍՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԶՐՈ ԵՒ ՌԱՏԱՆ ԴԱԼԱՌԱՑ
(Հարուականթիւն, առ թիւ. 9):

Իստոնուրդ գիւղը որ Խնկզայ գետի
եղբեք և Ծամիրամայ առուակին վրայ
շինուած է. իս ունի 20 տուն ինքուրդ և
2 տուն Հայ. 1834 թուականէն յառաջ
43էն աւելի հայ բնակիչներ կային, իսկ
1834 թուականին քիւրդ պէյներու ա-
տեն նոյն կողմի բարբարոս Վիւրտերը
զհացերն հալածելով, այժմ անոնք կը
բնակին. իւր բոլորտիքը ունի շատ մը
ջուրեր և աղբիւրներ. իսկ իւր հիւ-
սիմակողմի քարանձառ մը կայ, որուն
ներքեւէն կ'անցնի Խնկզայ գետը. գե-
տին վրայ փայտաշէն կամուրջ մը կայ
որուն տակէն Ծամիրամայ առուակը
անցնելով դէպի կիւսի երթալով մին-
չեւ Ա ան քաղաքի դաշտավայրը կը
հասնի. սոյն կամուրջին մօտ երկու
ջուրերը իրար կը խառնուին. այս
պատճառաւ է որ նոյն գիւղի անուն
խառնուրդ կ'ըստուի. իսկ գետը դէպի
յարեւմնուա երթալով Յ ժամ հիւռա-
ւորութեամբ առ անց օգուտ մը ունե-
նալու. Ա արդպատրիկի բրակի մօտ ծռ-
վը կը թափի. Գիւղին արեւմտեան
կողմի քառասուն ջրաղացներ կան և
ամեն մէկ տեղ առնելով Ծամիրա-
մայ առուագետէն կը դառնան. իսկ
հարաւակողմը Հայոց եկեղեցի մը կայ
կամարաշէն և սրբատաշ քարերէ շին-
ուած յանուն սուրբ Գէորգայ, բայց
այժմ այլազգիք իրենց աղօթատուն
և մզկիթ ըրած են.

Այս գիւղէն մեկնեցանք և հասանք
Քղի անունով Հայոց գիւղը. ուր ՅՅ
Հայ տուն բնակիչ իւր մէջ կը պարու-
նակէ. իւր գիւրը ընդարձակ է և գե-
ղեցիկ. ունի ընդարձակ կամարաշէն
եկեղեցի մը յանուն սուրբ Խոտուա-
ծածեայ կառուցուած, 40 կամդուն

բարձրութեամբ. 40 կանգուն լայնու-
թեամբ, սակայն եկեղեցին անզարդ է:

Իւր արեւմտեան կողմը ունի գեղե-
ցիկ բարեհամ շատ մը աղբիւրներ. այս
աղբիւրներու շատութեամբ շամբալից
լճակ մը կը կազմուի որուն եղերը
այդիներով և ծառատունկով զարդար-
ուած է. իսկ արեւելքէն սակաւ ինչ
ընդ հարաւակողմը Յ մղոն տարածուած
թեամբ գիւղիս սեպհական կալուած
արգասաւոր ջրարբի գաշտ մը կայ. մեծ
առուակ մը արեւելքէն գալով գիւ-
ղիս եղերքէն անցնելով վերց յիշեալ
դաշտին մէջ կը թափուի. Գիւրը
այս գիւղիս մէջ օմագայելով, առա-
ւուեան ժամը Ան մեկնեցանք. Եւ
հասանք Ո ջնարանց անունով Հայոց
գիւղը, որ սուրբ Խոտիմանց նահա-
տակութեան տեղն է. Պարսից դոր-
քը վրանին հասնելով ամենքն ալ ու-
խարի նման սրբանողին կ'ըսպանեն ո-
րոյ պատճառաւ և և գիւղին անու-
նը Ո ջնարանց ըսուիլը ըստ աւան-
դութեան Բնակիչները ամենն ալ սնան
կութեան եւ աղքատութեան մէջ
կը տառապին. 1848 թուցն Ա ան քա-
ղաքացի Հայոցապետ պէյ անուն երե-
ելի անձը՝ այս գիւղը իւր ըրջակայ հո-
ղերով միասուել տէրութենէն ծախու-
առնելով իւր սեպհական կալուած ը-
րած է և մեծաշէն ապարան մըն ալ շի-
նած է գեղեցիկ վանդակապատ և շատ
մը սենեակներով զարդարուած:

Իսկ հիւսիսային կողմը փոքր բլբակ
մը կայ, որ իւր գլուխը ունի մեծ ե-
կեղեցւց մը աւերակը, որուն լայնու-
թիւնն է 28 ոտնաչափ, և փոքր մասուռ-
մը յանուն սրբոց Խոտիմեանց. Կ'ըսուի
թէ այս տեղը ճիշտ այն սրբոց այեւան
կաթիներով ոռոգուած է և իւրեանց
մարմին այս տեղ անփոփուած են. իսկ
արեւելեան կողմը ունի երկայնանիստ
դաշտ մը, որոյ ապարածութիւնը մէկ ու-

կես ժամու ընդարձակութիւն ունի ,
և մեծ առուակի մը ջրով կ'ոռոգուի .
Ա'եկնեցանք այս գիւղէս գէպ ՚ի լուս
ուածաշէն անուն գիւղը , որ լայնանիստ
դաշտի մ' եզերք Ա պատայ լեռներու
շղթաներու ստորոտ դրուած է . և
ունի 35 տան չափ բնակիչ , որոնցմէ
15 տունը տաձկաց է , և մնացեալը հայ-
ոց : Դաշտ մը այգիներով ու ծառա-
տունկով զարդարուած , իւր հիւսիսա-
կողմը ունի դաշտածե լեռ մը , որուն
հողը բերքի և պտղաբեր է , և միան
գամայն մարգագետինով ու աղբիւր-
ներով զուարձատեսկի : Այս լեռը կը
տարածուի մինչեւ ՚ի Պուռուսապաշց
ըստած գիւղի սահմանը , որ Ա պա-
տայ լեռան հիւսիսային շղթաներու ըս-
տորոտ Ա ասպուրսկանի Ա ան քաղաքի
մեծ դաշտի եզերք կ'իջնայ : Ա և գիւ-
ղին արևելակոմը մեծ բըսակ մը կայ , գա-
գաթան մօտ պարիսպով պարփակուած ,
որուն տարածութիւնը 113 քայլաշա-
վին աւելի է . իւր մէջ ունի շատ
մը աւերակներ երեք հարիւրէն ա-
ւելի սենեակներու : Խակ ամրոցի շրր-
ջապատած պարիսպը , որ 40 կան-
գունի չափ միայն ողջ մնացած է , իւր
լայնութիւնն է 8 քայլ և 4 գլաշափ , իսկ
արեւմտեան կողմի ծայր բլբակին կայ
քարամայու ըստ բաւականի բարձր
անշեղ և կանգուն կեցած ուղղահայ-
եցութեամբ գէպի երկինք . իսկ ժայ-
ռաքարի ստորոտը 200 կոփածոյ քար-
այրեր կան , որոնց լայնութիւնը և եր-
կայնութիւնը միահաւասար առնելով
30 ոտնաչափ կը հասնին : Եմրոցի հիւ-
սիսային կողմը ապառաժ քարէ փոր-
ուած սանդուխ մը կայ ահագին , որ
ամրոցի գագաթէն գէպի ստորոտը
գտնուած ձորակի մէջ կ'իջնայ , որ ինչ
պէս կ'երեկ՝ ջրուր տանելու համար
շնուած է :

(Ըստանիլի):

ԱՇՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ

'Երկոյ գարս իւր լուսաւորու-
թեան հետ գեղեցիկ սկզբունք մի ըս-
կըսաւ տարածել այսինքն հաստատել
թէ՝ մարդուս բուն ավնուականու-
թիւնը իր վարուց , բարուց և լուսա-
ւոր ու առաքինի ընթացից մէջն է ,
մինչդեռ քանի մի գար յառաջ , եւ
նոյնպէս այժմեան յետադէմ ազգաց
մէջ , ազնուականութիւնը տոհմակա-
նութեան մէջ կը վնուռուէր : Այս
տոհմական ազնուականութեան հրա-
պուրանիքը այնչափ մէծ էր , որ շատ
մարդիկ անխոտիք թափթարի Անշլիլ ,
Ա'եմլուքի անուներ անգամ իրենց
վերայ ուրախութեամբ կը բաղձային
կրել , միայն թէ՝ ցեղական ազնուու-
թեամբ սնապարծելու իրաւունք մ'
ունենային : Չը խօսինք ուրիշ ազգաց
համար , եթէ միայն մեր ազգակացաց
ումանց վրայ գարձնենք մեր նայուածա-
քը , կը տեսնենք , որ շատերը Անիո Հայ
կոչուելու համար այնչափ ճգունք չեն
թափած , որչափ ազնիւ հան , ազնիւ
Ա'ելիք , ազնիւ Վէյ մականուններու
համար : Այս պարագաները ամեն մարդ
գիտէ , ուստի և երկարորէն պարզ
բանել չենք ուզեր : Բայց այնչափը
միայն պիտի ըսենք , որ ինչպէս մեր
մէջ նոյնպէս եւ շատ ազգաց մէջ ,
տոհմական ազնուութեան սնապար-
ծութէն շատ և շատ վնասակար հետեւ-
ւանքներ ծագած են : Որդին իր հօր
կամ իր հաւուն ազնուականութեամ-
բը պարծելով՝ ըսկ պարապորդութեան
մէջ անցուցած է իւր կեանիքը , առանց
մշակելու իւր մուտոր և բարսցական
կեանքը , որուն մէջ կը կայանայ ճըշ-
մարիս ազնուականութիւնը :

Այսօր խակ , ՚ի գարուց հետէ մեր
ազգին գրացի ազգ մ' ունինք , այսինքն
Ա բացիք , որոց մէծ մասը տոհմական